

ՀՐԱՅՐՈՎՆՈՒԹԻՒՆ ՀՕԾ ԴՐԱՅՎՐԸ «ԼՈՅ» ՄԻԱԿԱՐԵՑ

ՊԱՏԱՇԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ ԹԻՒ 1

ԿՈՄՍՈՒՀԻ ՏԸ ՍԵԿԻՆԻ

ԹԻՒ ՊԵՐՏԱԾ

[ԱՌԱԿԱԽԱՂ ԵՐԿՈՒ ԱՐԱՐՈՎ]

Թարգմ. պ. ԳԻԱՐԳԻԵՎԻ



ՊՈՒԺՐԵՐ

Տպ. Մ. Ա. Խ. Ա.

1923



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ
ՀԱՅ ԳՐԱՄԻՐԱՑ «ԼՈՅ» ՄԻՈՒԹԵԱՆ
ՊԱՏԱՆԵԿԱՆ ԴՐԱԴԱՐԱՆ ԹԻՒ 1

ԿՈՄՍՈՒՀԻ ՏԸ ՍԵԿԻՒՐ

84
U

Թ Ի Ա Պ Ա Ր Տ Ը

(Առակախաղ երկու արարով)


A 29560


Թարգմ. Վ. ԳԵՂՐԳՉԵԱՆ



Տպ. «Մասիս»
ՊՈՒԲԲԼԻԿ

1923





ՀՀՀՀ

Ե Ր Կ Ա Խ Խ Օ Ս Ք

Հայ Գրասիրաց “ԼՈՅՍ”, Միութեան Յօդուած
Յրդի նպատակն էր պարբերաբար հրատարակել ման-
կա - պատանեկան եւ ժողովրդային զանազան ըն-
տիր ու կրքիչ գործեր. համաձայն մեր խոստումին՝
մատենաւարի այդ շարքը կ'սկսինք Ֆրանսացի հրռ-
շակաւոր գրագիտունի՝ Կոմսունի Տը Սեկիւրի Թի-
Ա.ՊԱ.ԲՏՈՎ (առակախաղ երկու արար), սիրուն մեկ
բարգմանութեամբ երիտասարդ եւ ծանօթ գրագետ
Պր. Վարդան Գեորգեանի :

Վասան ընթեցող հասարակութեան մեր ձեռ-
նարկին նանդեալ տածած համակրանքին, նետքնեմք
հրապարակ պիտի հանենք մեր մատենաւարը նո-
խացնող ինքնազիր եւ բարգմանածոյ ընտիր հրա-
տարակութիւններ :

Հայ Գրասիրաց
“ԼՈՅՍ”, Միութեան Հիմնադիր
Հ. Մ. ՊՈՏՈՒՐԵԱՆ

Ա Ն Զ Ե Ր

ՎԱԼՈՆԹԵՆ, առաղձագործ	30	ՏԱՐՈՒ
ՄՈՒՐԱՑԻԿ ՄԸ	35	»
ՔԱՂԱՔԱՊՈՀ ԶՈՐԱՅ ՏԱՍՆԱՊԵՏ ՄԸ	38	»
ՔԱՂԱՔԱՊՈՀ ԶՈՐՔ ՄԸ	32	»
ՏԵԶԻՐԵ	13	»
ԼԻՒՍԻԵՆ	13	»
ՇԱԲԼՈ	10	»
ԺԻԽԵՐԵ	12	»
ՏԻԿԻՆ ԳԼՈՓԵ	33	»
Պ. ՓԻՒՓԻՒՄ՝ գիւղապետի օգնական,		
ԳԻԽԵՐԵՐԵՑ ՄԸ		
ԲԺԻՇԿ ՄԸ		
ՄՍԱԳՈՐԾ ՄԸ		
ՈՐՄՆԱԴԻՐ ՄԸ		
ՍԱՐԱԳՈՐԾ ՄԸ		
ՊԱՅՏԱՐ ՄԸ		
ՇԱՏ ՄԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏՂԱՆԵՐ		

(Տեսարանը՝ գիւղի մը մեջ:)



Թ Ի Ա Պ Ա Ր Տ Ը Լ

Ա. ԱՐԱՐՈՒԱԾ

Տեսարանը կը Եերկայացնէ գաւիթ մը . մեկ
կողմք՝ Տիկին Գլուխէի տունը , միւս կողմք՝
ատաղձազործ Վալանքնի արհեստա-
նոցը . խորը՝ ծխական
դպրոցը .

Տ Ե Ս Ի Լ Ա .

Վալանքնի , (առանձին կ'աշխատի պահարա-
նի մը սինութեան եւ կը հանգստանայ վայրկեան մը .)
— Մինչեւ այսօր ոչ մէկ բան չվրդովեց կեանքս :
Ուրկէ գալս եւ ինչ ընելս ոչ ոք դիտէ : Աստուած
կը պաշտպանէ զիս իրեն ապաւինելէս ի վեր . . .
ի՞նչ ահաւոր դժոխք մըն էր որմէ զիս ազատեց
Ան . . . Մոռնալ կ'ուզեմ այդ յիշատակները : Մոռ-
կալի են : Աշխատած ատենս աւելի քիչ կը յիշեմ
անոնք : (կ'ոկսի աշխատիլ .)

ՏԵՍԻԼ Բ.

Վալանքեն, Լիւսիեն եւ Տեղիրէ (Շերս կը
մտնեն երգելով.)

Տեղիրէ (կ'երգէ.)— Լաւ ծխախոտ ունիմ,
դուն պիտի չունենաս:

Լիւսիեն.— Եւ սակայն ինձի պիտի տաս քիչ
մը անկէ:

Տեղիրէ.— Ո՞չ իսկ թել մը: Ամէնն ինձի:

Լիւսիեն.— Անձնասէ՞ր, կորսուէ՞:

Վալանքեն.— Ի՞նչ կայ նայինք, տղա՛քս, պի-
տի ըսեն թէ կը կոռւիք իրարու հետ:

Լիւսիեն.— Զարմանալի չէ: Տէղիրէն եւ եռ
երկուական սու ունէինք, ըսինք. «Դուն երկու
սուի ծխամորճ մը կը գնեսու— իսկ դուն ալ եր-
կու սուի ծխախոտու— Դուն ինձի փոխ պիտի
տաս ծխամորճու— Դուն ալ ինձի պիտի տաս ծը-
խախոտը: Եղաւ:» Կը գնեմ ծխամորճը. իսկ ան-
ծխախոտը: Կ'ըսեմ. «Տուր, որ լեցնեմ:» Ան կը
յարէ. «Ո՞չ, ես պիտի սկսիմ առաջ:— Իմ ալ ու-
ղածս այդ է, բայց վերջը կարգը իմ ինս պիտի
ըլլայ:— Համաձայն ենք: Տուր ծխամորճու:» Կու-
տամ, կը լեցնէ, կը վառէ, կը ծխէ, լմնցաւ-
ալ. . . «Իսկ ե՞ս:— Դուն, կը յարէ. ահա ծը-
խամորճու:— Իսկ մէջը ոչի՞նչ: Բան մը տուր՝
լեցնեմ:— Լեցուր Վալանթէնի տաշեղներով:» Ու-
կը մեկնի, կը վազեմ ետեւէն ու որպէս զի տայ
ինձի անկէ՝ կ'երգեմ. «Լաւ ծխախոտ ունիմ ծխա-
տուփիս մէջ:» Ապա ձեր արհեստանոցը եկանք, Պ.

Վալանթին, ու դուք լոեցիք ինչպէս ան պատասխանեց ինձի. «Ես լաւ ծխախոտ ունիմ, դուն պիտի չունենաս»: Ու կ'ուզեմ որ ինձի ալ տայ, որովհետեւ այդպէս համաձայնած էինք. գողնալ է ասիկա:

Տեղիրէ (խնդալով). — Տմլօշ: Գողնալը, բան մը առներ է: Քեզմէ ի՞նչ առի ես:

Լիւսիեն. — Հապա ծխամորճ:

Տեղիրէ. — Սուտ է, զրպանդ է ան:

Լիւսիեն. — Բայց գուն գործածեցիր զայն, իսկ ես:

Տեղիրէ (ձայնը նմանցնելով). — Իսկ ես, կը գործածես ևրը ծխախոտ ունենաս:

Լիւսիեն. — Բայց իմ ծխախոտս քու քովդ է:

Տեղիրէ. — Սուտ է, իմ ծխախոտս՝ իմինս է, զրպանէս վճարեցի անոր համար, հարցուր մանրավաճառ Պ. Տնիին, պիտի ըսէ քեզի:

Վալանքեն (որ ուշադրութեամբ մտիկ ըրած է): — Տէղիրէ, զաւակս, ինդիրը կը հասկնամ, կծծութիւն է կ'ընես, ոչ աւելի ոչ պակաս: Հնարժամիտ ես, չեմ ըսեր, չէ. ուզեցիր խեղկատակութիւն մը ընել, լաւ, բայց բաւ է այդքանը: Պայմանադրութիւն մը պայմանադրութիւն է: Ծխախոտ տուր իրեն և վերջանայ, առանց ատոր կը նենդես:

Տեղիրէ (մտահոգ.). — Կը կարծէք Պ. Վալանթէն:

Վալանքեն. — Ապահով եմ ատոր: Լսէ ի՞նչ որ կ'ըսեմ քեզի, բարեկամս:

Տեղիրէ (իր ծխախոտը Լիւսիկնին կու այլ) — Առա Խաղանենդ մը չեմ ուզեր ըլլալ ես :
Լիւսիկն .— Շնորհակալ եմ, Տէղիրէ, շնորհակալ եմ . Պ. Վալանթէն :

Վալանթէն .— Իսկ այժմ, տղաք, երբ իւրաքանչիւրդ կատարեց իր պարտականութիւնը, դեռ ըսելիք մը ունիմ ձեզի: Ինչո՞ւ կը ծխէք: Միսախոտ գնելու համար ինչո՞ւ կը վատնէք ձեր դրամը: Չէք գիտեր ուրեմն, անոր պատճառած վնասը, անկէ առաջ եկած հիւանդութիւնները, արժած դրամը և անոր պատճառով եղած ժամանակի կորուստը:

Տեղիրէ .— Օ՛, դրամին գալով՝ ոչինչ կ'արժէ ան: Արդէն շատ չենք ծխեր:

Վալանթէն .— Որովհետեւ փոքր էք տակաւին:

Լիւսիկն . (արհամարնանեով.) .— Օ՛, փոքր, փոքրերը չեն ծխեր . . . Վալանթէն (ծիծաղելով.) Ո՛, ահա թէ համետը ուրկէ կը վիրաւորէ ձեզ: (*) Փոքր ըլլալ չէք ուզեր: Կ'ուզէք մեծերու պէս. ընել: Ու դուք կը ծխէք, որովհետեւ կը ծխեն մեծերն ար Բայց, լսի՛ր, Տէղիրէ, բեր ինձի նայինք հոն վարը անկիւնը գտնուող թակը . . . Պղախկը չէ, ո՛չ, միւսը, — խոշորը (Տեղիրէ կը փորձէ վերցնել զայն, չի կրնար): Ի՞նչ, չե՞ս կը նար: Տես հապա ես ինչպէս ձեռքիս մէջ կը դարձնեմ զայն: (Կը վերցնէ մեկ ձեռքով փայտէ մեծ քակը եւ դիւրուրեամբ կը շարժէ:) Բայց ինչպէ՞ս դուն չես կրնար վերցնել զայն:

(*) Ցաւը ուր ե:

Տեղիրէ .— Օ՛, Պ. Վալյանթէն , դժուար չէ ա-
տիկա : Դուք մեծ էք, ձեր ամբողջ ուժին մէջ :

Վալյանքէն .— Իսկ դուն :

Տեղիրէ (Ժպտելով) .— Իսկ ե'ա: Անշուշտ , յարտնի
բան է որ մեծ մարդու մը ուժը չունիմ : Խոր-
հեցէք՝ դեռ տասներեք աարու եմ ես :

Վալյանքէն .— Իսկ ինչո՞ւ , երբ վերցնելու ա-
տեն մեծ մարդու մը ուժը չունիս , կ'ուզես ու-
նենայ մեծի մը ուժը կլլելու համար թոյն մը որ
քեզմէ աւելի զօրաւոր շատ մը մարդեր կ'սպաննէ :
Ելք տեսնե՞ս , բարեկամս , ամէն բան իր ժամա-
նակին: Ծանր ու դժուարին աշխատանքը քու-
տաբիքիդ չի յարմարիր . . . ոչ ալ ծխախոտը:

Լիւսիկն .— Ե՞րբ կրնանք ծխել հապա:

Վալյանքէն .— Եթէ ինծի կը հաւատաք , պի-
տի երբեք չծխէք : Մխողը կը վատնէ իր դրամը ,
կը կորսնցնէ իր ժամանակը , կը քայքայէ իր ա-
ռողջութիւնը , և ամենէն գէշը՝ վատ կապեր կը
հաստատէ . . . Աշխատանքի՛ այժմ: Իսկ դուք՝
դպրոց: (Տղաքը դուրս կ'ելլեն:)

ՏԵՍԻԼ Պ.

Վալյանքէն , Քաղաքապան զինուոր մը .

Քաղաքապան զինուոր .— Նայինք , չեկար մեզ
տեսնելու , մինչդեռ պէտք է դադիր: Տառնապետը
երէկ կ'սպասէր քեզ , բնակութեանդ հրաժանա-
դրին համար :

Վալյանքէն .— Եերեցէք , Պ. քաղաքապան զին-

ւոր. Կը կարծէի մինչեւ այս երեկոյ ժամանակը ունենալ, և որովհետեւ ստիպողական յանձնարարութիւն մը ունէի . . .

Քաղ. Զինուորը .— Յանձնարարութիւնը ատոր հետ կապ չունի: Ազատ արձակուած թիապարտ մը, ամէն բանէ առաջ թիապարտ մըն է: և եթէ տասնապետին ուղած օրը ներկայանալու դանցառութիւնդ առաջին անդամ պատահած ըլլար՝ գիւղին բնակիչներուն աչքին առջեւէն պիտի տանէի քեզ:

Վալանքեն .— Շնորհակալ եմ ձեր բարի վարմունքին համար, Պ. քաղաքապահ զինուոր: Ապահով եղէք որ ճշտապահ պիտի ըլլամ այսուհետեւ:

Քաղ. Զինուորը (աւելի մեղմ.) .— Եւ լաւ ընես պիտի: Եթէ գիւղին մէջ թիապարտ ըլլալդ գիտդուէր, շուտով պիտի կորանցնէիր յաձախորդներդ:

Վալանքեն .— Աւազ, այո՛, գիտեմ առիկառ Ութշուառութիւնը պիտի հասնէր առաջուան պէս: Եւ սակայն ինքզինքս պատուաւոր մարդ մը դարձած կ'զգամ ես: Կը սոսկամ ծուլութենէ, դինեմոլութենէ, խաղամոլութենէ: Եւ մանաւանդ անպատիւ արարքներէ: Կ'զգամ թէ պիտի կրնամ աւելի անօթի մեռնիլ, քան թէ սաորին գործ մը կատարել:

Քաղ. Զինուորը .— Շատ լաւ, խեղճ տղաս. կը հաւատամ խօսքիդ եւ սխալած չեմ ըլլար սեղմելու ձեռքը ազնիւ մարդու մը որ թիապարտ է

Թղած : (Կ'երկարէ ձեռքը Վալանքէնի, որ կը բռնէ,
կը սեղմէ զայն ուժգնօրէն իր ձեռքերուն մէջ եւ
կ'ուզէ խօսիլ, բայց կը յուզուի, եւ կ'սկսի աւ-
խատիլ առանց բառ մը ըսելու։) ԽԵՇԾ տղայ։
Քաջութիւն, բարեկամու, մենք քաղաքապահ
զինուորներս չէ որ պիտի մատնենք քեզ, լաւ
զիտես. . . Յտեսութիւն։ Տեղեկագիրս պիտի
պատրաստեմ։ տասնընինգ օրէ առաջ գալու
պէտք չունիս։ (Դուրս կ'ելլէ։)

S E U T I L T.

Վալանքէն կ'աշխատի եւ ժամանակ առ ժա-
մանակ կը դիտէ բակին մէջ խաղացող
տղաքը։ Իր արհեստանոցին մէկ մասը
բակին վրայ կը նայի։

Փիւլիկն. — *Տէզիրէ, տեսա՞ր, քաղաքապահ*
զինուոր մը Պ. Վալանթէնին եկաւ։

Տեղիրէ. — *Սյո, տեսայ, սեղմեց Պ. Վալան-*
թէնի ձեռքը,

Շարլօ. — *Ձե՞ռքը սեղմեց։ Տե՞ս, տե՞ս, տե՞ս,*
զարմանալի՛ է ատիկա։ Ես կը կարծէի թէ քաղա-
քապահ զինուոր մը կու գայ միայն քեզի սպառ-
նալու կամ՝ ձեռքերուդ թթակապեր անցընելու
համար։

Տեղիրէ. — *Ինչ յիմար խօսք։ Քաղաքապահ*
զինուոր մը կը բարեկամ ունենալ, ինչպէս
մենք ամենքս։

Փիւլիկն. — *Է՛ լաւ, կը տեսնե՞ս, ես պիտի*

Հաիրէի քաղաքապահ զինուորի մը բարեկամը
ըլլար:

Տեղիրէ.— Ինչո՞ւ համար:

Փիւլիկն .— Որովհետեւ . . . որովհետեւ: Վեր-
ջապէս ինծի հաճելի պիտի չթուի ատիկա: Երբ
քաղաքապահ զինուորի մը մօտ կը տեսնեմ ինք-
զինքս, վատ կ'զգամ, կարծես սարսուռ մը
կ'անցնի կռնակէս:

Լիւսիկն .— Լոէ՛, Շարլօ, սու մը ունիս:

Նարլօ .— Այո, երկու սու ունիմ, ի՞նչ ընելու
համար:

Լիւսիկն .— Փոխ տուր ինծի, Տիկ, Ժոլիվէէն
որալին (տարի մեջ աղնձած նուժ.) զնելու հա-
մար:

Նարլօ .— Պիտի չվերադարձնես, կը ճանչնամ
քեզ: Ունեցած դրամդ ամբողջ ծխախոտի, կը
ծախսես:

Լիւսիկն .— Ազնիւ չես Ընկերոջ մը խընդ-
րանքը մերժելը գէշ բան մըն է:

Նարլօ .— Ինչու որ պիտի չվերադարձնես ա-
ռածդ:

Լիւսիկն .— Այո՛, կըսեմ:

Նարլօ .— Կ'ըսեմ թէ ո՞չ:

Լիւսիկն .— Անամօթ, վատ ընկեր մըն հս-
դուն:

Նարլօ .— Ինչո՞վ պիտի վերադարձնես անոնք
ինծի: Ուրկէ առնես պիտի դրամ:

Լիւսիկն .— Հը, մարդ աջ ու ձախ դրամ կը
զտնէ միշտ:

Շարլո — Աւր այդ: Որո՞ւ քով:

Լիւսիեն.— Կը ձանձրացնես զիս: Տանը մէջ
բաց դարակ մը խօ կը գտնուի. կը խոթես ձեռքդ
ու դուրս կը քաշես զայն մէջը գտնուած դրա-
մին հետո:

Շարլո.— Ատիկա գողնալ է:

Լիւսիեն.— Հըմ, իր ձնողքին քովէն մարդ
կը վերցնէ իր հաւեածը:

Վալանքեն (որ լսած է բոլորը, կը մօսենայ Տը-
դայոց).— Այո՛, բարեկամո, Շարլօն լաւ կ'ըսէ.
գողնալ է ատիկա: Եւ դուն ազնիւ տղայ մըն ես
Շարլօ: Բոկ դուն, Լիւսիէն, ուշադրութիւն ըրէ,
բարեկամո: Լսէ. Շարլօն ինչ որ կ'ըսէ քեղի, ու
մի՛ վազեր սուերու ետեւէ: Բրալիններ ունենա-
լու համար մարդ սուերով կ'սկսի և կը վերջացնէ
ֆրանքներով ու բանտով. . . թերեւս թիարա-
նով: Ու թիարանը. . . դուն չես գիտեր անոր
ինչ ըլլալը:

Լիւսիեն.— Ի՞նչ բան է թիարանը:

Վալանքեն.— Դժո՛խք: (Ներս կը մտնէ ու
կ'սկսի աշխատիլ:)

Տեղիրէ.— Տե՛ս ինչպէս ըսաւ այդ բանը: Բո-
լորովին զարմանալի՛ էր:

ՏԵՍԻԼ. Ե.

Նոյնի մուրացիկ մը՝ կապիկ մը ուսին վրայ.

Մուրացիկը.— Ողորմութիւն, զաւակներս,
ողորմութիւն, եթէ կը հաճիք:

Ախւափեն . — Ողորմութիւն ընելու կարողութիւն չունիք մենք , բարի՛ մարդ:

Մուրացիկը . — Փոքրիկ սու մը ունի՞ք ինձի և խեղճ բարեկամիս համարու:

Նարյօ . — Մւր է բարեկամդ:

Մուրացիկը . — Հոս , ուստիս վրայ , իմ բարի փոքրիկներս :

Տեղիրէ . — Փոքրիկ զուարձայի կենդանին : Ի՞նչպէս կը դիտէ մեղի : (Կապիկը կը վերցնէ գրլիստիր ու կը բարեւէ . Փոքրիկները կը խնդան :)

Մուրացիկը (կը բակէ կապիկին ըղբան .) — Դնա՛ խեղճ տմլօշս , գնա՛ փոքրիկ սու մը ուզէ քեղի և քու հէք տիրոջդ համար : (Կապիկը գետին կը նետուի . կը ցատուէ , կը հանէ գլխարկը ու կը ներկայացնէ փոքրիկ տղայոց . Նարյօն եւ մէկ բանիներ սուեր կը դնեն գլխարկին մէջ , երբ կը հասնի Լիւսիկնին , ան ձեռքը կը խորէ գլխարկին մէջ եւ փոխանակ հոն բան մը դնելու . երկու սու կը վերցնէ անկէ . Կապիկը որ իր աշխերը գլխարկին վրայէն չի վերցներ , կը նօսարէ խաղը . կը կնորէ ու իրարու կը զարնէ ակռաները , կը նետուի Լիւսիկնի վրայ եւ զայն խեղդելու ձեւ կ'ընէ .) Տուր առածդ . չար փոքրիկ , կապիկս մէկ սանթիս բոկ չի ներեր քեզի : (Լիւսիկն , զարհուրած . կու սայ կապիկէն վերցուցած երկու սուն , Կապիկը ու շագրութեամբ զանոնէ կը դիտէ , կը բննէ Լիւսիկնի ձեռքը , կը նայի տիրոջ , որ նօան կ'ընէ անոր իր մօս զալու . եւ կը բերէ իրեն իր գլխարկը սուերով մեկսեղ . Տղաք կը խնդան ու կը ծաղրեն Լիւսիկնը

աղաղակելով. «Կապիկը քենէ աւելի վարպետորդի էր» (Տեղիրէ մինակը կը մնայ արհեստանոցին մօս եւ կը տեկէ փայտի կտորները. Մուրացիկը արհեստանոցին դուռնեն ներս կը մտնէ՝ ողորմութիւն խնդրելու համար :)

ՏԵՍԻԼ Զ.

Մուրացիկը, Վալանքէն. Տեղիրէ (բակին մէկ ան կ իւնը .)

Մուրացիկը. — Ոզորմութիւն մը, եթէ կը հաճիք :

Վալանքէն (զայն դիտելով.). — Փոխանակ մուրալու, չաշխատի՞ս, բարեկամու, կեանքդ շահելու շափ ոյժ ունիս :

Մուրացիկը. — (Զայն ուսադրութեամբ նննելէ յետոյ.) — Նայինք, կը սխալի՞մ արդեօք . . . իր ձայնը. իր դէմքը: ինքնէ . . . ճիշտ ինքը: ինչպէս, Թրիսթան, տեղաւորուեցա՞ր կահ կարասիներուդ մէջ :

Վալանքէն (զարմացած.). — Ո՞վ էք դուք: Չեմ ճանչնար ձեզ :

Մուրացիկը. — Բայց այո՛, այո՛, կը ճանչնաս զիս . . . Ո՞ւ . . . բնաւ չես յիշեր բարեկամնեւրը: . . . Լաւ գնտուէ: Յիշէ բարեկամդ՝ էրմիթը:

Վալանքէն (զարհութանեով.). — Էրմիթը: (Ըգեսնուած կը բուի եւ կը կակազէ) — Չեմ դիտեր . . . չեմ կարծեր:

Մուրացիկը (չար ժպիտով մը.). — Գիտե՞ս, Թը-

բիսթանս, գիտես: Քու ահաբեկած և խռոված
դէմքդ որոշապէս կ'ըսէ ինձ ատիկա. շղթաներու
իր ընկերը այնքան շուտ չի մոռցուիր: Միասին
լաւ կը յարմարէինք: Նման երկու քոյրերու: Եւ
երկուքս ալ քիչ մը վայրի: Քիչ մը վտանգաւոր
համարուած: Աղէկ կոչած էին մեզ մեր ընկեր-
ները. Թրիսրան եւ երմիր:

Վալանքեն. — Նայի՞նք, ի՞նչ կ'ուզես: Զեմ
ուզեր չճանչնալ ձեւացնել քեզ: Միտքս կը ձգես
սոսկալի ժամանակամիջոց մը. — կեանքիս ամօ-
թալի օրերը: Այստեղ մարդ չի ճանչնար զիս, ուր
կ'ապրիմ պատուաւոր կերպով. իրրեւ լաւ ար-
հեստաւոր կ'աշխատցնեն զիս. կը շահիս հացիս ու-
րնակարանիս դրամէն աւելի: Եթէ քողազերծես
անցեալս, անպատուուած և կորուած եմ:

Մուրացիկը. — Մի՛ վրդովիր, չար չեմ ես, չեմ
ուզեր կորուստի ենթարկել քեզ. միայն թէ ուտելիք
և պառկելու տեղ պիտի տաս ինձի. վերջը, քչիկ
մըն ալ դրամ՝ ապրելու ուրիշ տեղ մը գտնելու
համար:

Վալանքեն (ննուուած.). — Առ, ի՞նչ որ կը փա-
փաքիս, ձգէ ինձի դործիքներս: Ուրիշ բան չեմ
ուզեր: Դալով ճաշին, ատիկա չեմ կրնար տալ
քեզի, որովհետեւ տունը չեմ ճաշեր և բան մըն
ալ չունիմ հոն:

Մուրացիկը. — Շատ լաւ, անկարելին չեմ ու-
զեր, ցոյց տուր ինձի դանձդ: (Վալանքեն անոր
ցոյց կու Տայ պահարան մը եւ կը բանալ դարակ-
ներեն մին:)

Վալանքեն . — Առ.

Մուրացիկը (կը համեկ եւ կը դնէ գրպանք.) .

— Ծիսուն, հարիւր, հարիւր երեսուն և չորս ֆը-
րանք . . . ար իշխան եմ: Քեզի՞ չորս ֆրանքը՝
միացածը կը գրպանեմ: (կը նեռանայ:)

ՏԵՍԻԼԵ.


Վալանքեն կ'իյնայ արոռի մը վրայ,

Տեղիրէ կամացուկ մը կը մօտենայ եւ զար-
մացած կը դիտէ զայն:

A 29,560 Տեղիրէ . — Պ. Վալանթէն, հիւանդ էք: (Վա-
լանքեն նշան կ'ընէ թէ նիւանդ չէ:) Կ'ուզէ՞ք կան-
չեմ հոս՝ մօտը բնակող Տիկ. Գլօփէն: (Վալան-
քեն նշան կ'ընէ թէ՝ ոչ:) Հիւանդ էք սակայն.
Խիստ տժգունած էք: Այդ չար մարդն էր որ ձեզ
բոլորովին տակնուզրայ ըրաւ: (Վալանքեն սար-
սափով կը դիտէ զայն:) Մի՛ վախնաք, Պ. Վալան-
թէն, կարծեմ մեկնեցաւ ան: Անցաւ Տիկ. Գլօ-
փէի տունը և ետեւի դռնէն դուրս ելաւ: Իր
ըսածներէն բաներ մը լսեցի, թէ ձեր դրամը ա-
ռած է . . . (Վալանքեն հետզիետէ կը սծզունի, ու
խօսիլ կ'ուզէ բայց չի կրնար:)

. Տեղիրէ (Վազելով դիմացի բակին մեջ զտնուող
տունը) . — Օգնութիւն, Պ. Վալանթէնը կը մեռնի.
Տիկ. Գլօփէ՛, շուտ, օգնութիւն:

Տիկ. Գլօփէ (կը վազէ եւ կը մտնէ Վալան-
քենի արհեստանոցը:) . — Ի՞նչ կայ: Ա՛, Աստուած
իմ, խեղճ Վալանթէնը . . . Դնա՛, շուտ. Տեղի-
րէ, զնա՛ մարդ գտիր: (Տեղիրէ վազելով կը մեկնիր:)



ՏԵՍԻԼ. Ը.

Վալանքեն զգայագիրկ Տիկ. Գլոփէ իրեն կրըն-
ցուցած է անոր զլուխը, ուս մը դրացիներ
կու զան եւ կը դառնան անոր ուղը,
Տեղիրէ կը վերադառնայ:

Տեղիրէ. — Լա՞ւ է, Գտա՞ւ ինքզինքը:

Սաւազործը. — Ի՞նչ պատահեցաւ այս խեղճ
վայանթէնին:

Տիկ. Գլոփէ. — Չեմ զիտեր: Գրեթէ մեռած
գտայ զինքը: Դուն հոն էիր, Տէղիրէ. ի՞նչ պա-
տահեցաւ:

Տեղիրէ. — Պատահածը այն է որ քիչ առաջ-
ւայ մուրացիկը զինք խոռվող բաներ ըստւ:

Պայտարը. — Ի՞նչ ի՞նչ բաներ:

Տեղիրէ. — Բոաւ թէ երմիթ էր իր անունը,
և ապա թրիսթան անուանեց զայն: Յետոյ եղա-
կի խօսեցաւ հետը. ըստւ թէ չար մէկը չէր ինք,
թէ շղթաներու իր ընկերն էր. թէ կ'ուզէր ու-
տել ու պառկիլ. թէ անոր զրամարկղիկը կ'ու-
զէր: Վալանթէն զայն իր դրամարկղիկին քով
տարաւ, մուրացիկը բացաւ զայն, վերցուց հա-
րիւր երեսուն ֆրանք ու մեկնեցաւ: Դիտեցի.
տեսայ խեղճ Պ. Վալանթէնը որ կտաւի մը պէս
տժզունած էր, սկսայ աղաղակիլ, և ահաւա-
սիկ. . . (բոլորն ալ ապօած կը մնան:)

Պ. Փիւփիւ (խորհրդաւոր երեւոյրով մը.) . . . լը-
սեցէք. բարեկամներս, ասոր մէջ բան մը կար,
ևս ուսումնական մարդ եմ, ինչպէս զիտէք, շատ

դիտական գրքի մը մէջ կարդացի որ Թրիսթան
էրմիթը դահիճ մըն էր, և հոչակաւոր դահիճ մը :
Դուք լսեցիք ինչ որ մեզի ըստ Տէղիրէն, մու-
րացիկը Թրիսթան էրմիթ կոչած է Վալանթէնը :
Ուրեմն . . . կը հասկնա՞ք : (կը լռէ :)

Տիկ. Գլօփէ .— Բայց ո՛չ, Պ. Փիւփիւս, չենք
հասկնար . . . ուրեմն :

Պ. Փիւփիւս .— Զէ՞ք հասկնար թէ Վալանթէնը
դահիճ մըն է :

Տիկ. Գլօփէ .— Իսկ միւսը, հապա :

Պ. Փիւփիւս .— Միւսը: Իր ընկերը, որ կա-
ռավինատին և դահնային շղթան կը բռնէ :

Հացագործը .— Սոսկալի է ատիկա :

Մսագործը .— Ահռելի է ատիկա:

Սարագործը .— Դահիճ մը մեր մօտ . . .

Պանդոկապան մը .— Դահիճ մը գիւղին մէջ:
Ինչ պէտք է ընենք :

Պ. Փիւփիւս .— Լսեցէք, բարեկամներս, վեր-
ցուցէք սայլս, շուտով քաղաք վազեցէք քաղա-
քապահ զինուորաց տասնապետին իմաց տալու :
(Բոլորն ալ կը մերժեն, ու կ'ըսեն քէ բան մը չեն
գիտեր). Ե՛, լաւ, ձեզի հետ կը տանիք Տէղիրէն
որ ամէն ինչ լսած է . . .

Տէղիրէ .— Ո՛չ, երբեք պիտի չերթամ : Զեմ
ուզեր Պ. Վալանթէնի հակառակ վկայութիւն
տալ, որ բարի եղաւ ինձ նկատմամբ ու օգտա-
կար խրատներ տուաւ ինձի: (Տէղիրէ դուրս կը
փախչի, Պ. Փիւփիւս կը վազէ ետեւեն, միւսներն
ալ կը վազեն Պ. Փիւփիւսին ետեւեն :)

ՏԵՍԻԼ. Թ.

Վալանքեն, (ինքզինքը կը գտնե. Տիկ. Գլուխ որ սոսկումով հեռացած է, կը վերադառնայ տուն:)

Վալանքեն (ինքզինքը մինակ տեսնելով՝ կը բանայ աշխերը եւ զարմացմամբ կը դիմէ:). — Առանձինն իմ, մեկնած է ան. Աստուած իմ, շնորհակալ եմ, հերիք է որ Տէղիրէ հասկցած չէ և չի խօսիր . . . Եթէ գիտնային: Եթէ մի'այն մէկ հոգի գիտնար . . . Պիտի կորսուէի: Աստուած իմ, գթա՛ ինձի: Թո՞ղ գաղտնիքս թաղուի սրտիս խորը: Խոկ եթէ հասկցուած է ան: Թող հեռանամ այս երկրէն:

ՏԵՍԻԼ. Փ.

Վալանքեն, Գիւղերեցը (անապարհանքով ներս մտնելով:)

Գիւղերեցը. — Զաւա՛կս, իմ աղնիւ զաւա՛կս, իմ բարի Վալանթէնս, ըսին թէ տկար ես, արդեօք շա՛տ հիւանդ ես:

Վալանքեն. — Շնորհակալ եմ, Տէր հայր, հոդիս միայն հիւանդ է. բարին Աստուած ահաւոր փորձութիւն մը կը զրկէ, վերստին ոճիրի մը պատուհասը՝ որ հինդ տարի թիւարան անցընել տուաւ ինձի:

Գիւղերեցը (մտաւնց). — Ինչ ունիս սակայն: Արդարեւ շատ տժզուներ, շա՛տ փոխուեր ես:

Վալանքեն. — Տէր հայր, շղթաներու իմ ընկերս մուրալու եկեր է աւանին մէջ, ճանչցաւ

զիս, ինքզինքը ձանչցուց ինծի, որպէս զի լռութիւն պահէ՝ ունեցած բոլոր դրամն իրեն տուի; բայց կը վախնամ որ գայ նորէն և յայտնէ՝ ով ըլլարս:

Գիւղերեցը .— Հանդարտէ՛, սիրելի Վալանթէնս! Աստուած ամէն ինչ մեր բարիքին համար կ'ընէ, եթէ մինչեւ իսկ այդ ոճրագործը քեզ մատնէ, պիտի շլքեմ ու պիտի պաշտպանեմ քեզ բոլոր անոնց դէմ որ վրադ պիտի յարձակին: Զկայ անեւրելի յանցանի, պիտի ջանամ անոնց հասկցնել ասիկա:

Վալանքեն .— Դուք բարի էք, Տէր Հայր, սրտանց շնորհակալութիւն կը յայտնեմ ձեզի:

Գիւղերեցը (ժպտելով).— Ես Տէրոջը ծառանս եմ եւ կը ջանամ որ ըսեն ինծի համար. «Տէրոջ արժանի ծառայ»: Արիացի՛ր եւ վստահէ Երկնաւորին դժութեան:

ՏԵՍԻԼ ՓԱ.

Գիւղերեցը, Վալանքեն, Պ. Փիւփիւս՝ բակուտելով Տէղիւն որ կ'ընդիմանայ, Տասնապետ մը, երկու բաղաքապահ զինուորներ: Վալանքեն արգելափակուած է, գիւղերեցը ոյժ կու տայ անոր:

Տասնապետը (կը դպի զլսարկին).— Պ. Վանթէն, զողութեան մը զոհ գացեր էք, այսպէս կ'ըսէ Պ. Փիւփիւսը, որուն հանդիսացանք ձամրուն վրայ, (Վալանքեն չի պատասխաներ:) հետապնդում կատարելու համար ալէտք ունինք ձեր վկայութեան: Ապահով եմ զողին հետքը գտնելու մասին:

Վալանքեն . — Ես չեմ կողոպտուած , Պր .
Տասնապետ :

Տասն . (դառնալով Պ. Փիւփիւսին կողմը .) .
— Պ. Փիւփիւս , դուք ինձի ըսիք որ ատաղձա-
գործ Վալանթէնսի ամրողջ ունեցածը գողցած են :

Պ. Փիւփիւս . — Եւ նորէն կը հաստատեմ , տաս-
նապետ , հարցաքննեցէք Տէզիրէն , ստահակ , մօ-
տեցի՛ր : Պատմէ՛ լսածդ : (Տէզիրէ կը դիտէ Վալան-
քենը , որ շմահոգուելու նշան կ'ընէ :)

Տէզիրէ . — Պ. Տասնապետ , տեսայ մուրացիկը
որ ողորմութիւն ուզեց Պ. Վալանթէնէն , որ իր
դարակին մօտ կեցեր էր ու դրամ տուաւ անոր :

Տասն . — Բայց , ասիկա գողութիւն չէ :

Տէզիրէ . — Ասոր համար չէ , Պ. տասնապետ .
Պ. Վալանթէնը ինք տուաւ անոր :

Տասն . — Ճիշտ է , Պ. Վալանթէն :

Վալ . — Իսկ եւ իսկ , Պ. Տասնապետ :

Տասն . (դժգոն) . — Պ. Փիւփիւս մեզ սըխա-
լեցուցիք :

Պ. Փիւփիւս (խիս բորբոքած) . — Սխալեցը-
ներ : Չեզի կ'ըսեմ թէ հիմա է որ կը սխալիք :
Իսկ առ դիտեմ քանի որ կ'ստիպեն ինձի ըսել ա-
տիկա , որ Վալանթէն թրիսթան էրմիթ կոչուած
դահիճն է — զահիճը թագաւորի մը : (Տասնապետը ,
գիւղերէցը , քաղաքապահ զինուորները խնդալէ կը
մարին , Վալանքեն ինքն ալ կը ծիծաղի :)

Տասն . (խնդալով) . — Պէտք էր աւելի կանուխ
ինքողին քնիդ բացատրէիք . Պ. Փիւփիւս : Եթէ
դիտնայի որ Պ. Վալանթէնը դահիճ մըն է , եւ

աւելին՝ թագաւորի մը դահիճը, շատ պիտի ըլլ դուշանայի իրեն մօտենալէ: Յտեսութիւն, Պ. - Վալտնթէն, ներեցէք այցելութեանս համար:

Տասն. (Դուրս ելլել կ'ուզէ, Տիկ. Գլոփիկ ներս կը մնե բոլորովին ահաբեկի)

Տիկ. Գլոփիկ (օնչասպառ). — Պ. Տասնապետ, դողցած են դրամա, դողցած են, դողցած են:

Տասն. — Ի՞նչ բան դողցած են: Մի դողցած է: Որմէ կը կասկածիս:

Տիկ. Գլոփիկ. — Դրամներս, մնառուկիս մէջ ունեցած վաթուն երկու ֆրանքու Քիչ առաջ- ւայ այդ անսպիտան մուրացիկն է որ դողցաւ դրամներս իր վրաւ կը կասկածիմ հետեւապէս:

Տասն. — Ծ, բուն իսկ մեր վինտուած մարդը որ բանտէն է փախած. (Տասնապետը կը դիտէ Վալանքներ որ բոլորովին գունատած է:) Պ. Վալան- թէն, մուրացիկը որուն դրամ տուիր ի՞նչպիսի դէմք մը ունէր:

Վալ. — Շատ չդիտեցի դինք, չեմ կրնար ը- սել ձեզի թէ ինչպիսի դէմք մը ունէր:

Տասն. — Զէք կրնար ինձ տար իր մասին ծա- նօթութիւններ. պէտք է (կը շետք այդ բառին վրայ.) որ յիշէք զայն եւ տաք այդ ծանօթու- թիւնները:

Վալանքնեն. — Յաղթանդամ է ան ինչպէս ես, խարտեալ մազերով, կարմրորակ գոյնով, սրա- ծայր քիթով, բերանը նուրբ եւ սեղմ՝ կորածակը դուեզով:

Տասն. — Ճիշտ մեր վինտուած մարդն է. Խօն-

ՏԵՐԵՅԻ, ՈՒՐԿԵ՞ անցաւ՝ ձեր տունէն դուրս ելլելէ
յիսոյ:

Վալ. — Տիկ. Գլոփէին տունը մտաւ ա՛լ չտեսոյ
դինք: (Տասնապետը երկու զինուորներուն նշան
կ'ընէ որ հետեւին իրեն եւ արագօրեն կը հեռանայ:
Տիկ. Գլոփէն իր տունը կը մտնէ չափազանց յուգ-
ուածու)

ՏԵՍԻԼ ԺԲ.

Վալանքեն, Գիւղերէցը, Պ. Փիւփիւս, Տեղիրէ

Պ. Փիւփիւս (դժգոհ). — Պ. Վալանթէնը:

Վալ. — Պ. Փիւփիւսը:

Պ. Փիւփիւս. — Մութ բան մը կայ այս խընդ-
րին մէջ, պէտք է լուսարանեմ զայն եւ թէ կա-
մայ ակամայ անոր մէջ պէտք է անցնէք դուք,
նախ եւ առաջ, պէտք է դիտնամ թէ ուրկէ՞ կու-
գաք եւ ո՞ր երկիրն է ձեր հայրենիքը:

Վալ. (սառն). — Ատոր անհրաժեշտութիւնը
չեմ տեսներ ես:

Պ. Փիւփիւս. — Այո՛, Պարոն, անհրաժեշտ է,
եւ կը հրաւիրեմ ձեզ այս կարեւոր կէտին վրայ
լուսարանել զիս:

Վալ. — Ըսի արդէն ձեզ, Պ. Փիւփիւս, որ ա-
տոր անհրաժեշտութիւնը չեմ տեսներ ես:

Պ. Փիւփիւս. — Ա՛, այդպէ՞ս: Լա՛ւ ուրեմն, Պա-
րոն, ըսի եւ կը պնդեմ՝ թէ դահիճ մըն էք դուք,
արդէն հռչակաւոր՝ պատմութեան մէջ, թէ ձեր
ձեռքերը ներկուած են ձեր նմաններուն արիւ-
նոյի. ձեր անմեղ զոհերուն՝ զոր սպաննեցիք:

բարբարոսութեամբ ձեր արքայական տիրոջ Պատմութիւնը ծանօթ է ինձի, Պարոն, ես կարդացած եմ ձեր չարագործութիւնները եւ կը հըրաւիրեմ Արժանապատիւ Տէր Հայրը, որ ձեզ արգիլէ մտնելու սուրբ տեղերը. ինչպէս եկեղեցին եւ գերեզմանատուն եւ շթողութաղել ձեզ սուրբ հողին մէջ:

Վ.ալ.—Պ. Փիւփիւս, կը խորհիմ թէ դեռ զիս թաղելու հարց չկայ, այսպէսով վիճաբանութեան խնդիր չմնար:

Պ. Փիւփիւս.—Տէր Հայր, կը հրաւիրեմ ձեզ, սպատասխանել ինձի:

Դիւղերեցը.—Պ. Փիւփիւս, զիս հարցաքննելու ո՛չ մէկ իրաւունք ունիք. պարտաւոր չեմ սպատասխանելու ձեզի:

Պ. Փիւփիւս.—Համայնքին գիւղապետի օղնականի իմ հանգամանքովս, կը հրաւիրեմ Տէղիրէն որ վերստին պատմէ մեզի Արժանապատիւ Տէր հօր առջեւ շղթաներու ձեր ընկերոջ հետ ունեցած ձեր խօսակցութիւնը:

Վ.ալ. (սարսուով եւ Տֆունած).—Իսկ ես, Պարոն, կը հրաւիրեմ ձեզ լոել, եւ հանգարած ձզել զիս եւ աշխատանոցիս մէջ գտնուող անձերը:

Պ. Փիւփիւս.—Շատ լաւ, Պ. Վալանթէն, կ'երթամ, եւ երբեք պիտի շմնդրէք ինձմէ որ ոտքերս ձեր արհեստանոցը դնեմ: Դահիճ մը: Ազուո՞ր հասարակութիւն: (Բարկութեամբ դուրս կ'ելլի:)

ՏԵՍԻԼ Ժ. Գ.

Վալանքեն, Գիւղերեցը, Տէզիրէ

Տէզիրէ .— Պ. Վալանթէն, դուք միշտ բարի եղած էք ինձ նկատմամբ, դեռ քիչ առաջ օգտաշատ խրատներ տուիք ինձ, ձեզի հանդէպ բարեկամութիւն միայն կ'զգամ եւ ապահով եղէք որ պիտի չմատնեմ ձեզ:

Վալ. (մահող) .— Խնչպէս կրնաս մատնել զիս . բարեկամու:

Տէզիրէ .— Հսկով այն ինչ որ ըստ ձեր բարեկամը երժիթ, որ Թրիսթան կը կոչէր ձեզ եւ շղթաներու իր ընկերը, եւ որ վախ պատճառած ըլլալ կը թուեր ձեզի: Տեսայ որ սն անձամբ վերցուց ձեր դրամները եւ դուք չէ որ տուիք, ու դուք չհամարձակեցաք մերժել իրեն: Ես շատ ցաւած եմ այս ժամին ուրիշներուն բաներ մը խօսած ըլլալուս, որովհետեւ հիմա կը տեսնեմ որ ատիկա վեաս պիտի հասցնէ ձեզի: Զդիտեմ թէ ինչպէս, բայց կը դուշակեմ որ այս բանը կը նեղացնէ ձեր սիրտը: Այսպէս, ահա Պ. Փիւփիւսը մուրացիկը կ'երեւակայէ շղթաներու ձեր ընկերը, — այսինքն ան որ յանցապարտները կապելու շղթաներ կը կրէր: Ես ուսումնական չեմ անոր պէս, բայց, շատ լաւ գիտեմ թէ այս չէ եղածը եւ թէ վերջը պիտի ըլլայ . . .

Գիւղերեցը .— Խնչ ըսել կ'ուզես, Տէզիրէ, վերջացուր մտածածդ զաւակս, մի՛ վախնար:

Տէզիրէ (ցածցնելով ձայնը.) .— Թէ ի վերջոյ

պիտի ըլլայ . . . թիապարտի չղթան . . . (Գա-
լանքեն իր գործասեղանին կը կրբնի, զիւղերեցը
սեղմելով անոր ձեռքը կ'ըսէ ականջին.) «Քաջու-
թիւն, բարեկամո, մի՛ մասներ ինքզինքդ»:

Դիւղերեցը (Բարեկամաբար թերեւ մը կը զարնէ
Տեղիրեկին այսին:). — Դուն բարի տղայ մըն ես,
Տէղիրէ, քեզի հաժար շատ լաւ բան մըն է ե-
րախտագէտ ըլլալ եւ անիրաւ չգտնուիլ մարդու
մը հանդէս որ քեզի բարիք ըրած է: Ապահով
եղիր որ, Վալանթէնը ազնիւ եւ պատուաւոր
գործաւոր մըն է: Ես խորապէս կը ճանչնամ
դինք, եւ կ'երաշխաւորեմ թէ ան արժանի է մեր
բոլորիս գնահատանքին ու վատահութեան:

Տեղիրէ. — Դոհ եմ, Տէր հայր, որ այգակէս կը
խօսիք Պարոն Վալանթէնի մասին: Նոյնը պիտի
կրնայի ես ըսել ուրիշներու, բայց պիտի չխօսիմ
ինչ որ ըսաւ միւսը:

Դիւղերեցը. — Ո՞չ, զաւակո, մի՛ խօսիր այդ
մասին: Կան մարդիկ որ խնդիրը սխալ պիտի
հասկնան, ինչպէս ըրաւ, օրինակ, Պ. Փիւֆիւսը.
Եւ ատիկա անհաճոյ պիտի ըլլար մեր բարի Վա-
լանթէնին համար: (Փողոցին մեջ աղմուկ եւ ա-
ղաղակ կը լսուի)

ՏԵՍԻԼ ԺԴ.

Նոյնին Տիկ. Գլօփէ, Պր. Փիւփիւս, Տասնապետը,
Երկու հաղաքապահ զինուորները բոնած են
մուրացիկը

Մուրացիկը (Թալթալով.). — Զեզի կ'ըսեմ թէ

մեծապէս կը սխալիք: Խեղճ մուրացկան մըն եմ
ես, չեմ ձանջնար անզամ ձեր Տիկ, Գլօփէն, գա-
լով այս ազնիւ ատաղձագործին, որ զգացուեցաւ
իմ վիճակէս ու քիչ մը դրամ տուաւ, իր կամ-
քին հակառակ բան մը չառի ես, ան պիտի ըսէ
ձեզի շիտակը:

Տասն.— Զարժեր այդքան ազմուկ, Ռօնտէ-
րէօֆ, կը ձանջնամ քեզ: Ի զուր ինքզինքդ կը
պաշտպանես: Ենչ բացատրութիւն կրնաս տալ
քովդ ունեցած դրամիդ մասին:

Մուրացիկը.— Դժուար չէ. այս բարի ատաղ-
ձագործն է որ տուաւ ինծիս ձիշտ չէ, ատաղ-
ձագործ:

Վալ. (Տկար ձայնով մը). — Ձիշտ է:

Տասն.— Մրգան դրամ տուիք իրեն, Պ. Վա-
յանթէն:

Վալ.— Հարիւր երեսուն ֆրանք, Պ. տասնա-
պէտ: (ամենքն ալ կը գտրմանան:)

Մուրացիկը.— Կը տեսնէք ուրեմն:

Տասն.— Իսկ անտուկիդ մէջ ինչպէս հարիւր
իննուսուն երկու ֆրանք ունէիր:

Տիկ. Գլօփէ.— Կը տեսնէք հիմա: Բոլորովին
ճիշտ, իմ վաթսունը երկու ֆրանքս:

Մուրացիկը.— Տիկինը կը սխալիս: Աչ տեսած
ունիմ, ոչ ալ ձանչցած:

Տասն.— Եւ սակայն դուն մտած ես Տիկին
Գլօփէին տունը:

Մուրացիկը.— Տասնապէտ, ոչ տեսած ու-
նիմ, ոչ ալ ձանչցած, կ'երդնում:

Տասն .— Պ. Վալյանթէն սակայն յայտարարեց որ դուն տիկին Գլօփէի տունը մտած եւ իբարհեստանոցէն դուրս ելլելուդ:

Մուրացիկը (Աժխուժով Վալյանթէնի կողմբ դառնալով).— Էսի՞ր ատիկա, կրցա՞ր ըսել ատիկա:

Վալ.— Էսի ճշմարտութիւնը ես պարտ իմ ըսել գայն:

Մուրացիկը .— Ո՛, դուն կը սիրե՛ա ճշմարտութիւնը: Ու կը մատնես բարեկամ մը, ատոր համար է լաւ, ես ալ կը սիրեմ ճշմարտութիւնը, եւ կ'ըսեմ ահա,—որովհետեւ աւելի լաւ է ուզիղ խօսիլ քան սուտ,—քանի որ այս սաստանորդի տասնապետը կը ճանչնայ եւ ձերբակալեր է զիս, կ'ըսեմ ուրեմն, թէ անպիտան մը, սինլքոր մը, զող մը, թիապարտ մըն ես դուն, թէ Պրէսթի մէջ շղթաներու իմ ընկերս եղած ես, ու պատուաւոր մարդ ցայց կու տաս ինքզինքդ հիմա երկրին մէջ ապուշ մը սովուելու համար, կ'սպասեմ քեզ թիարան ուր ապապրանք մը պիտի տամ քեզ եւ պիտի մաքրեմ հաշիւդ. մատնի՛չ, կե՛ղձ եղրայր, սինլքո՞ր:

Վալ. (Ուրուականի մը նման գունա՞՝ մուրացիանին վրայ վետակիր ակնարկ մը կը նետէ եւ կ'ըսէ հեղձուցիչ ձայնով մը.) .— Էրմիթ, փճացուցի՞ր, սպաննեցիր զիս: Բայց կը ներեմ քեզի, ինչպէս որ բարին Աստուած ներեց իմ մեղքերս: Գողցայ, ճշմարիտ է, անպատուեցի ինքզինքս: Բայց դարձի եկայ ու կը լուսամ որ թիարանին տան-

ջանքները քաւել տուին ամէն ինչ եւ վերստին
բարձրացուցին զիս դթառատ Աստուծոյ առջեւ:
Մարդոց աչքին թշուառ մըն եմ ես, անիծուած
մը: Միայն Աստուծոյ սուրբ ծառան՝ դժբախտ-
ներու միսիթարիչը, դթաց վրաս եւ շնորհ ըրաւ
ինձ, զիտնալով թէ ով էի ես. . . Երմիթ, քեզի
կու տամ ինձմէ առած դրամդ, կրնայ օգտակար
ըլլալ, պատուաւոր մարդու մը դրամն է ատիկա,
եւ շահուած ոլատուաւորապէս: (Գիւղերեցը կը
սեղմէ Վալանքենը իր բազուկներուն մէջ. Տեղիրեն
կը նետուի անօր վիզը՝ նեծկլտալով. Վալանքեն՝
գորովալից՝ կը համբուրէ զանոնք. Տիկ. Գլոփէ
կը սրբէ արցունեները: Պ. Փիւփիւսը յապուտ
կտրած է, Տասնապետը կը մօտենայ Վալանքենի
եւ ձեռքը կը սեղմէ. նոյնը կ'ընեն նաեւ երկու
տաղախապահ զինուորները. Մուրացիկը ոսքի կար-
րումով մը գետին կը փուէ զինուորներէն մէկը,
բռունցքով մը կը հարուածէ միւսը եւ կը խոյա-
նայ դրան վրայ՝ դուրս ելլել եւ փախչելու համար:
Տասնապետը օձիքէն կը բռնէ եւ կը կոռուի նետը:
Ոչ ո՛չ ինչպինքը չգտած՝ մուրացիկը կը բաւէ
իր զգեսներուն մէջ պահած դանակը զոր կը
բարձրացնէ տասնապետին կուրծին զանելու հա-
մար, Վալանքեն որ անձկուրեամբ կը նետեւի մու-
րացիկին շարժումներուն. կը խոյանայ տասնապե-
տին բնդ առաջ, կ'սանայ դանակին նարուածը եւ
գետին կ'իյնայ կրկնելով. «Կը ներեմ ենզ, Երմիթ»:
Տասնապետը կ'օգտուի բմրութեան առաջին վայր-
կեանէն՝ բռնելու համար մուրացկանը զոր գետին
կը տապալէ եւ ծունկը կը դնէ անօր կուրծին վը-

բայ. Միւս զինուորները որ ոտի են ելած՝ օգնութեան կը վազեն իրենց պետին, ամրօնեն կը կապեն մուրացիկը, ու առանց որ եւ է ընդիմուքեան կը սանին զայն։)

Տասնապետը.— Խեղճ Վարանթէն, քաջ տղայ:
Բարեկամներս, խնամեցէք զինքը, երախտապարտ
պիտի մնամ ձեզի այդ մասին։ Պէտք է երթամ
ոճրագործը քաղաքի բանտը դնելու։ Պիտի վերադառնամ ազատարարիս մասին լուրեր ստա-
նալու։ (Կը հետեւի զինուորներուն։)

ՏԵՍԻԼ ԺԵ.

Վալանքեն զզայազիրկ գիւղերէցին բազուկներուն
մէջ, ծունկի վրայ՝ իւ մօս՝ Տէղիրէն կու լայ
եւ բոնած է Վալանքենի մէկ ձեռքը. Տիկ։

Գլոփէ կ'ողբայ եւ օրունեները կը շարժէ
գործասեղանին վրայ. Պ. Փիւփիւս
բերանաբաց, աշխերը անընորն.
forkն բացած՝ սարսափահար
բայց յադրական կը
կենայ։

Պ. Փիւփիւս.— Ե՛, նայինք. ի՞նչ կ'ըսէի ես, եւ
դեռ յաւազոյն է ինչ որ կ'ըսէի ես։ Թիապարտ
մ'ր . . . տաժանակիր աշխատանքի դատապար-
տուած մը։ Կը շնորհաւորեմ ձեզ, Տէր հայր։ Աղ-
ւոր ծուխ մը ունիք հոդ։

Գիւղերէցը.— Այո՛, Պ. Փիւփիւս, ազնիւ եւ
արժանի ծուխ մը։ Երանին միւս ծուխներս ալ ա-
նոր նմանէին։

Պ. Փիւփիւս.— Շնորհակալութիւն, Տէր հայր! թիարան շգտնուիլս կը նախընտրեմ ես: Իւրաքանչիւրը իր ճաշակը ունի, գիտէքու Մինչ այդ՝ ես կը դադրեցնեմ յարաբերութիւններս իրեն հետ:

Գիւղերեցը.— Հարցը այս պահուս յարաբերութեան վրայ չէ, Պ. Փիւփիւս: Ի սէր Աստուծոյ դացէք բժիշկ մը վնտուելու:

Պ. Փիւփիւս.— Ե'ս, Ե'ս Փիւփիւսս, Ե'ս դիւզապետի օգնականս, երթամ թիապարտի մը ծառայութիւն ընելու վազեմ, երբեք չեմ երթար: Դուք հոդ էք թողութիւն տալու անոր իր մեղքերուն համար: Ատկէ աւելին պէտք չէ իրեն: Ես կ'երթամ իրողութիւնը պատմելու գիւղին բնակչութեան: (Պուրս կ'ելլէ:)

ՏԵՍԻԼ Ժ Զ.

Վալանքեն միւս մարած, գիւղերեցը՝ զայն գրկած է. Տեղիրէ, Տիկ, Գլոփէ.

Գիւղերեցը.— Տիկին Գլոփէ, զացէք, կը խնդրեմ, բժիշկ վնտուելու: Զեմ կրնար խեղճ վալանթէնը թողուլ, որուն վէրքը կը ճնշեմ արեան վազքը արդիւելու համար:

Տիկ, Գլոփէ.— Աւազ, Տէր հայր, ոտքերս իմ աշեն: Խեղճ մարմինս կրել չեն կրնար անոնք: Ո, սարսափը, յուղմունքը, անակնկալը . . . Զեմ կրնար: Կը թողում ձեզ: Պէտք է երթամ կազդուրուիմ բարեկամներուս մօտ, ու պատմեմ անցած դարձածը, ատիկա թեթեւացնէ պիտի վիշտը . . . (Պուրս կ'ելլէ:)

ՏԵՍԻԼ. ԺԷ.

Վալանքեն՝ միօս մարած, Գիւղերեցը՝ զայն իրեն կրբնցուցած է, Տեղիրէ՝ կու լայ.

Գիւղերեցը.— Տէղիրէ, բարի՛ տղաս, դնա՛ Ասուուծոյ սիրոյն, բժիշկը վնատուէ: Ի զուր կը ձընչեմ թաշկինակովս վէրքին վրայ. ան իր ամրողարիւնը կը կորսնցնէ: Վախնամ գժրախսութիւնում պատահանի խնդա Վարանթէնին:

Տեղիրէ .— Կը վաղեմ ահա. Տէր հայր: Հէք վառանթէն, եւ սակայն որքան բարի է ան: Ո՞րքան կը սիրեմ զայն: (Պուրա կ'ելլէ:)

ՏԵՍԻԼ. ԺԲ.

Վալանքեն՝ մարած. Գիւղերեցը՝ զայն իրեն կրբնցուցած է. Տանի մը ռոպէ ես Բժիշկը եւ Տեղիրէ,

Բժիշկը.— Ի՞նչ կայ, Տէր հայր, (կը տեսնէ Վալանքենը) ի՞նչպէս, զզայազի՞րկ բարի Վարանթէնը: Արի՛ւնու ի՞նչ պատահեցաւ:

Գիւղերեցը.— Դանակի հարուած մը ստացաւ այս քաջ տղան տասնապետին եւ ոճրագործին մէջտեղ նետուելով: Աճապարեցէք սկ. բժիշկ, Վարանթէն իր ամրողարիւնը կը կորսնցնէ: (Բժիշկը կը հանի իր զգեստը, կը Տաշէ բաւկինակը եւ ամուր մը վերը կը կապէ:)

Բժիշկը .— Շուտով տունս մէկը զրկեցէք երթալ գօմանէօթան-բարասան բերելու համար եւ կտաւ տուէք ինձի, զործիքներուս տուփը հոս մօ-

աղա է: Գիւղերեցը դուրս կ'ելլէ Տեղիրեխն հետ
մեկտեղ, եւ ըուտով կը վերադառնայ բերելով բժիշ-
կին ուզածը: Գիւղերեցին օգնութեամբ բժիշկը կը
բննէ, կը խորաշափէ վերքը, խարու կը մօտեցնէ
միսերը, վերքին վրայ կը բափէ ջուրով խառն զօ-
մանտօրեան բալաօանը զոր ուժգնօրեն կը բանէ
երկու անձեռոցներով ու ոսքի կը կանգնի:

Գիւղերեցը (անձկութեամբ.) — է, ի՞նչպէս է Պ.
բժիշկ:

Բժիշկը.— Կը յուսամ թէ ծանր բան մը չկայ,
սիրոտին գողած չէ, ոչ ալ թոքին, կը խորհիս՝
երկու օրէն կարենալ ձեզ ըսել թէ փրկուած է:
(Գիւղերեցը կը սեղմէ բժիշկին ձեռքը:)

Գիւղերեցը.— Իսկ դարմանո՞ւմը:

Բժիշկը.— Շատ հեշտ: Բանի մը չդպիք, կէս
ջուր գօմանտէօրեան բալասանէ խառն կոխանոր
(compresso) միշտ թրջուած պահեցէք: Կարելի
եղածին չափ քիչ շարժեցէք զինք: Քնացուցէք
ևւ տաք պահեցէք՝ ծունկերուն ևւ ոտքերուն
զնելով տաք կզմինտրներ: Զուր կու տաք՝ միայն
ծարաւելուն: Պիտի անցնիմ այս երեկոյ ևւ վա-
զը առաւօտ:

Գիւղերեցը.— Մարդ դըկեցէք ինձ, Պ. բժիշկ,
երիցատուն փոխադրելու համար զինք, հոն ա-
ւելի լաւ պիտի խնամուի, հոս խեղճ տղան մի-
նակ է: (Բժիշկը դուրս կ'ելլէ «)

Տ Ե Ս Ի Լ, Ժ.Պ.

Վալանքեն՝ մարած, Գիւղերեցը, Տեղիւկ, Միշ
վերջ Սարագործը, Մսագործը, Ումնաղիւր,
Սարագործը. — Ահաւասիկ և լանք, Տէր հայր,
մարդ ուղած էիք. պատրաստ ենք ձեզ ծառա-
յելու:

Գիւղերեցը. — Բարեկամներս, Գիտէք թէ ինչ
բանի կը վերաբերի խնդիրը:

Ումնաղիւր. — Այո՛, այո՛, Տէր հայր, Փիւփիւսը
ամէն ինչ պատմեց մեղի:

Մսագործը. — Մեզ արդիւկ կ'ուղէր, բայց . . .
մարդք մարդէ է, եւ քրիստոնեայ մը քրիստոնեայ:

Գիւղերեցը. — Եատ բարի, իմ ազնիւ բարե-
կամներս, Առէք իր մահճակալին տակի անկո-
ղինը՝ սաւաններով և վերմակներով. — զրէք
գետինը . . . հոդ . . . այժմ, վրան դնենք զի՞ն-
քը . . . եւ ապա մօսս՝ — երիցատունը տարէք եւ
կարելի եղածին չափ հանդարտօրէն: (Ումնա-
ղիւր եւ Սարագործը կը բռնեն անկողնին ետեւի
կողմէն, գիւղերեցը եւ մսագործը ոժերու կողմէն
եւ կը կրեն դանդաղօրէն Վալանքենը, որ միւս
նուաղած է: Տեղիւկ կը հիտեւի անոնց:)

Վ Ա Ր Ա Գ Ո Յ Ք



Բ. ԱՐԱՐՈՒԱԾ

Մ Ե Կ Ա Մ Ի Ս Ց Ե Տ Ո Յ

Տեսարանը կը ներկայացնէ Վալանքենի եւ
Տիկ. Գլոփիեի բակը: Դպրոցը՝ բակին խորը:

Տ Ե Ս Ի Լ Ա.

Նաև մը տղաներ կը խաղան եւ կը խօսուքո-
սին, վերջը կու զայ Տէղիրեն:

Փիւլիեն.— *Տէղիրէն չտեսնուիր ա՛ր: Ի՞նչ է
եղեր, զուք կը տեսնէ՞ք զինք:*

Նարլո.— Պ. Վալանթէնը իր տունը դալէն ի
վեր քիչ անգամ կը տեսնենք զինք: Քանի մը
բոսէ միայն՝ երբ վաղելով կ'անցնի բան մը եր-
թար փնտռելու կամ զեղեր հասցնելու համար
Պ. Վալանթէնին:

Փիւլիեն.— *Ի՞նչու համար պարոն կ'ըսես:*

Նարլո.— Հասդա ինչպէ՞ս կ'ուզեմ որ ըսեմ:

Ժիւլիկն . — Խարճ՝ վայանթէն : Թիասյաբարի
մը հետ չարժեր այդքան ձեւակերպութիւններ
քննել :

Նիկողոս . — Ճշմարիտ է , իրականութիւնը
չթէ կուզես , ովետք է թեթևւորէն վարուիլ իր
հետ երբ որ բանայ վերստին իր խանութը :

Պայտարին զաւակը . — Հայրիկո ըստ թէ չեր
ուզեր այեւս աշխատեցնել զայն :

Մարգործին զաւակը . — Խոկ իմ հայրիկո ըստ
թէ չեր ուզեր միտ ծախել անոր :

Փոքրիկ Գևօփիկն . — Խոկ իմ մայրիկո ըստ թէ
առւնէն պիտի հանէ զայն , իր տանը մէջ րը-
նակութիւն տայ չուզեր ալ անոր :

Մարգործին զաւակը . — Է , լա՛ւ , իմ հայրիկո
ձերիններուն ովէս չըսեր . . . Ան կ'ըսէ թէ Պ. Վա-
յանթէնի համար դժբախտութիւն մըն է ասիկա ,
բայց թէ նուազ պարկեշտ մարդ մը չէ ան , թէ
պատուաւոր թիապարտ մը աւելի կ'արժէ քան
ուրիշ մէկը որ աակաւին վստահութիւն չէ ներ-
շնչած :

Նիկողոս . — Ի՞նչ պիտի խաղանք տեսնենք ,
ազա՞ք :

Նարլո . — Խաղանք թիապարտի խաղը , մեզմէ
մէկը բանուոէն փախած թիասլարոը թող ըլլայ .
միւսները անոր ետեւէն վազող զինուորները :
Ծն , ժիւյիէն , գնա՛ , պահուըտէ , թիապարտը պի-
չլաս դուն :

Ժիւլիկն .— Ի՞նչ ըսիր, ևս չեմ ուզեր թիւա-
պարտ ըլլալ։ Դուն որ կը խօսիս, ի՞նքով եղիր։ Ես
կը նախընտրեմ զինուոր ըլլալ։

Բոլոր տղաքը մեկ .— Ես ար։

Նարլո .— Պէտք է որ սակայն մէկը ձերբա-
կալինք

Ժիւլիկն .— Օ՛, ահաւասիկ Տէղիրէն Վալան-
թէնի տունէն դուրս կ'ելլէ։ Թիւապարտը ան բր-
յայ, վազենք ետեւէն։ (Բոլորը միասին կը վազեն
Տէղիրէին վրայ, որ կը ճշէ զանոնք եւ կ'ուզէ
նամբայ բանալ. ընկերները կը ցըապատեն, կը խո-
ւուսեն զինք, կը խաւեն իր զգեսները, մազերը. Տէ-
ղիրէ նամբերուրինը կը կորսնցնէ, եւ ազատելու
համար՝ իր ընկերները կը հարուածէ։ Ի վերջոյ
վար կ'իյնայ, Միւսները կը յարձակին վրան. Տէ-
ղիրէ օգնուրին կը պոռայ, Կ'երեւի Գիւղերէցը։)

Տ Ե Ս Ի Լ Բ .

Նոյնի Գիւղերէցը

Գիւղերէցը .— Ե՛ նայինք, ինչո՞ւ համար էր
այս իրարանցումը, այս տակնուվրայութիւնը։ Ո՞վ
կ'ուզէք ձերբակալել։ Ո՞վ էք փոեր այդտեղ գե-
տինը։ (Տղաք ամօրահար կը բաժնուին, Գիւղերէցը
կը տեսնէ Տէղիրէն տարածուած, որ ինքզինքը ազա-
գացածին պէս, ոսքի կը կանգնի եւ կ'ըսէ՝ վրայի
փուին քօրուելով։)

Տէղիրէ .— Ներեցէք, Տէր հայր, Հկարողացուք

երթալ վինտուելու ինչ որ կ'ուզէր Պ. Վարանթէնը,
որովհետեւ անոնք վրաս յարձակեցան և գետին
փռեցին զիս, չեմ դիտեր թէ ինչու համար:

Շարլո.— Թիապարտ խաղալ կ'ուզէինք, եւ
որովհետեւ մեր մէջէն չէրնք դաներ մէկը որ ու-
զէր թիապարտ ըլլալ՝ Տէզիրէն անոր տեղը զրինք:

Տէզիրէ.— Տե՛ս... եթէ ըսէիք ասիկա ինծի,
չէ չէի ըսեր. միայն այս վայրկեանիս ժամանակ
չունէի, քանի որ Պ. Վարանթէնը դեռ նոր յանձ-
նարարութիւն մը ըրած էր ինձ

Գիւղերէցը.— Տղա՛քս, մի՛ խաղաք այդ խա-
զը, զէշ խաղ մըն է ասիկա:

Ժիւլիկն .— Ինչու համար, Տէր հայր:

Գիւղերէցը.— Որովհետեւ Պ. Վարանթէնը հոս-
րակին վրայ նայող մօտի տանը մէջ է, եւ կրնայ
լսել ձեր ձայնը:

Նիկողոս.— Ի՞նչ կ'ելլէ ատկէ:

Գիւղերէցը.— Այն կ'ելլէ որ ան պիտի վըշ-
ասկրի, իսկ զուք պիտի չուզէիք վիշտ պատճա-
ռել անոր, որ միշտ բարի եղած է ձեզի հանդէօր

Տէզիրէ.— Եւ որ այնքան զեղեցիկ խրտուներ
առւած է մեզի:

Ժիւլիկն .— Հը՛, թիապա՛րտ մը.— այնքան
զողարիկ բան մը չէ ասիկա:

Գիւղերէցը.— Ինչպէս մէկ ուրիշը և աւելի՛
քան մէկ ուրիշը: Իսկ ինչ որ դուն կըսես, Ժիւ-
լիկն, շատ վատ բան մըն է: (Տղաքը կը ցըռւին եւ
կ'ուզեն խաղալ աւելի նեռուն: Տէզիրէ կը մեկնի:)

ՏԵՍԻԼ. Գ.

Դիւղերեցը, վայրկեան մը վերջ՝ Վալանքն.

Դիւղերեցը մտածկա կ'եւթեւեկէ բակին մէջ .
— Խեղճ Վալանթէն, ամէն մարդ, մինչեւ իսկ
տղաքը փախուստ կու տան իրմէ եւ կ'արհա-
մարհնեն զինք: Վախնամ թէ չկարողանայ զիմա-
նալ ընդհանուր այս լքումին: Ես պիտի չթեմ
զինք: Ասկայն առանց դործի ինչպէս պիտի ապ-
րի, եթէ բոլոր յաճախորդները թողուն զինք:
(Վալանքնի դրան մօս գտնուող արոռի մը վրայ
կը նսի եւ կը բուի մտածել: Դուռը կը բացուի
ու կ'երեւի Վալանքնը, սժզունած եւ տկար: Կը
նսի գիւղերեցին մօս եւ ձեռքը կ'երկարէ անոր.
գիւղերեցը կը ցնցուի:) Ահ, զո՞ւն ես, խեղճ
զաւակս, ինչու համար ձգեցիր սենեակդ:

Վալանքն. — Օդի կարիք ունէի, Տէր հայր,
Այս վէրքը ստանալէս ի վեր կը մրրկիմ, ազատ
օդին մէջ միայն կրնամ ուղածիս պէս շնչեր լսեցի
անցած դարձածը: Ձգեցէք անոնք, Տէր հայր,
ձգեցէք այդ տղաքը: Աստուած կը պատժէ զիս,
ճիշտ է, շատ յանցաւոր եմ ես:

Դիւղերեցը. — Եւ այնքան անդիմուն պատ-
ժուած, բարեկամս:

Վալանքն. — Բայց, տեսէք ինչպէս օգտուե-
ցայ պատիմէն, Տէր հայր, թոյ տուաւ Աստուած
որ: այս զժոխքին մէջ իմ թնամիւթեանս ժամա-
նակամիջոցին, բարի կրօնաւորներ զան խօսին

քարոզ մ'ը. բարին Աստուած աղջեց սրտիս, գարձայ մանկութեանս հաւատքին, կը պահեմ այդ հաւատքը եւ երջանիկ հմ ամօթով քաւած ըլլարուս գողութիւնը՝ զոր գործեցի երիտասարդութեանս առաջին բարերարին մօտ:

Գիւղերեցը. — Այդ զգացումը զեղեցիկ է եւ քրիստոնէական, սիրելի Վալանթէնս, բայց ի՞նչպէս պիտի տպրիս, եթէ ամէն մարդ փախուստ տայ քեզմէ, եթէ գործ չունենաս:

Վալանքէն. — Կը յուսամ գործ ունենալ, Տէր հայր, կը յուսամ յաղթել անոնց չկտմութեան, ձեր եւ տասնապետին օգնութեամբ, որ խոստացաւ ի նպաստ ինձի խօսի անոնց:

Գիւղերեցը. — Ես այ քիչ մ'ը կը յուսամ, բարեկամս, բայց քեզի գէմ շատ լիցուած են անոնք:

Վալանքէն. — Ոչ ամէնքը, Տէր հայր, տեսէք վոքրիկ բարի Տէզիրէն, որ իր հօրմէն կը խնդրէիր աշկերտ քովս մնար: Գործ սպասելու համար կարեւորը քիչ մ'ը դրամ ունենայն է:

Գիւղերեցը. — Այդ մասին մի՛ նեղուիր, բարեկամս, զիտես ինչ որ քեզ ըստ տասնապետը, եւ յետոյ իմ քանկս թէպէտ վտիս՝ բաց է զեռ քեզի համար, արիացիր: Ասուած երեսի մրայ չի թողուր իբենները: Կորով ունեցիր ու երբ որ ուժերց հաւաքես, աշխատանքը պիտի չպակսի քեզի:

ՏԵՍԻԼ. Դ.

Նօյնի՛ Տասնապետը

Տասնապետը .— Ո՞ւ, դուքս ելած ես, իմ բարի, իմ աղնիւ զաւակս: Գոհ եմ քեզ առողջացած տեսնելուաւ Եթէ մուրացիկը դանակը որտիդ հասցնէր, վշտահար պիտի մնայի ես: Մտածել որ քեզի պէս աղնիւ տղայ մը ինքզինքը դոհած էր ինձի համար, գժնդակ յիշատակ մը պիտի ըլլար այդ, ինչ որ է: Բայց . . . յաւ վերջացաւ ամէն ինչ:

Գիւղերեկը .— Հարցը սակայն, իմ քաջ տասնապետս, կը վերաբերի արդիլել դիւղին քնակիշները որ մեր պատուաւոր թիապարտէն արհամարհամն քով երես չգարձնեն:

Տասնապետը .— Ինձի ձգէ: Վարանթէն, բարեկամս, ոյժ կ'զգա՞ս վրադ իմ գլխաւորութեամբս աւանին մեծ աղաներուն մէկ այցելութիւնը ընդունելու:

Վալանքէն .— Կարծեմ թէ այս:

Տասնապետը .— Լա՛ւ, սպասէ դիս այստեղ, Դուք ալ, Տէր հայր, որովհետեւ թերեւս պէտք ունենամ ձեր օգնութեան: (Դուքս կ'ելլէ:)

ՏԵՍԻԼ. Ե.

Գիւղերեկը, Վալանքէն, ապա Տէղիրէ՝
որ հաց մը կը բերէ:

Տէղիրէ .— Ահաւասիկ երայ, Պ. Վարանթէն:

Աւշացայ, որովհետեւ հացագործը չէր ուղեր հացար Պէտք եղաւ որ հայրիկս դայ գնէ իրեւնը:

Վալանքեն (Ժպտելով).— Շնորհակար եմ, զաւակո, շնորհակար եմ: Քեզի շատ նեղութիւն կը ողատճառեմ, բայց կորովդ զօրավիրդ կը դառնայ քեզի, չես ընկրկիր խեղճ թիազարտին տուշեւը:

Տեղիրէ.— Մի՛ խօսիք այդպէս, Պ. Վալանքիւն, կարծես զիս կ'անարգէք արդպէս խօսելով: Շատ անդամներ արգիլած էք ինձ յիմարութիւններ ընելու, չեմ մոռնար տտիկա, նայի՛նք, ես կը սիրեմ ձեզ, եւ շատ դոհ եմ որ հայրիկս թոյլ կու տայ ինձ ձեր քով աշկերտ մնալու: Բարեկամներ մնանք պիտի մենք միշտ, խօրապէս կ'զգամ տտիկա:

Վալանքեն.— Այո՛, փոքրիկ բարեկամս, միշտ, իթէ Աստուած կամենայ: Պիտի շմոռնամ ամիսէ մը ի վեր ինձի հանդէալ ունեցած ընթացքոյ, այդորէն որ վիրաւորուեցայ ես:

ՏԵՍԻԼ 2.

Նոյնի Տասնապետը, որուն կը նետեւին զիւղի բնակիչներուն մեծ մասը. Վալանքեն կ'ուզէ վեր ելլել. տասնապետը վար կը նասեցնէ զինի:

Տասնապետը.— Կեցի՛ր, աղա՛ս, կեցիր հոգւբերի բարոր այս մարդիկը որոնց մասին երէկուընէ խօսած էի քեզ, շնորհաւորելու համար այն օրու-

ւան գեղեցիկ վարժունքդ, երբ այդ սինլքոր թի-
ապարար, շղթաներու քու վաղեմի ընկերդ, ուզեց
վերցնել կեանքս այս աշխարհէն, ապրելու նեղու-
թիւնները խնայելու համար ինձին Խարեւայ մըն
է ան. թիարանին մէջ հիմա իր տեղը գտած է :
Իսկ դուն ազնիւ եւ պատուաւոր մարդ մըն ես,
որուն երջանիկ եմ ես ձեռքը սեղմելու, պիտի յար-
գուիս, պիտի գնահատուիս ու սիրուիս ամենուն
կողմէ դուն, թէպէտ կեանքիդ մէջ սխալ մը
զործած ըլլաս զոր քաւելու համար դժնդակ տա-
ռապահք մը կրած ես : (Թառնալով ամբոխին
կողմը) Կը հաւատա՞ք դուք, որ ոչինչ բան մը,
որարդ ապաշխարութիւնն մը ըլլայ հինգ տարի
անցընել թիարանին մէջ, խումբ մը աւտզակնե-
րու եւ մարդասպաններու հետ Սամսոնի ուժն
ու քաջութիւնը ունենալու է մարդ, այդ սին-
լքորներուն դիմադրելու ու հոն պատուաւոր և
բարի քրիստոնեայ մը դառնալու համար իսկ
ես ձեզի կ'ըսեմ, որ պատուաւոր թիապարտ մը
աւելի գնահատելի է, աւելի արժանի վստահու-
թեան եւ յարգանքի՝ քան ամենէն պատուաւորը
մեր մէջ, մէջը հաշուելով իմ վաշտ՝ կազմուած
քաջերու ընտրելագոյնով, մէջը ըլլալով նաեւ եւ
որ կը խօսիմ ձեզի իսկ ան որ պիտի մերժէ
բարեկամո, իմ աղատարար Վալանթէնս, ան որ
պիտի չպատուէ զայն, յարգանք պիտի չտածէ ա-
նոր հանդէպ, անիկա ստոր մը եւ անփիրտ մընէ +
իսկ դուք, բոլորդ, պէտք է տեսնէք ունոր մէջ
ազնիւ, քրիստոնեայ, ընտրուած հոգի մը ու սի-

բէք: Շիտակ չէ, Տէր հայր! Գտլով ինձի, և
կ'արհամարհեմ յիմարը, վատը, որ կ'անգոսնէ
ազնիւ Վալանթէնը: Ու ձեր ամենուդ առջեւ ևս
անոր կը յայտնեմ իմ երախտագիտութիւնս, իր
կեանքին զնով զիս փրկած ըլլալուն համար:
(Տասնապեսը կը սեղմէ Վալանքենը իր բազուկնե-
րուն մէջ, Վալանքեն խիս յուզուած՝ շնորհակա-
լուրիւն կը յայտնէ անոր եւ Տէրոց օրինուրիւնը կը
խնդրէ անոր համար:)

Գիւղերէցը . — Ինչ որ կ'ընես, սիրելի տասնա-
պեսս, լաւ է: Ինչ որ կ'ըսես, ձիշտ է եւ արդար:
Մեզի պէս ես ալ, ամէնուն առջեւ կը յայտա-
րարեմ որ կը սիրեմ ու կը յարգեմ Վալանթէնը,
եւ կը յայտնեմ որ մեր ամենուս պարտականու-
թիւնն է օդնել անոր՝ պատուաւորագէս վաստկն-
ոււ իր ապրուսոը, տալով իրեն աշխատանք ինչ-
պէս անցեալին մէջ: Մեզմէ ծածկերու ոչինչ ունի
ալ. կրնայ համարձակօրէն խօսիլ իր անցեալին
մասին, ամենուդ նկատմամբ անիկա պիտի ու-
նենայ խորունկ երախտագիտութիւն մը ձեր վե-
հանձն կեցուածքին համար: Արդէն չափազանց
զգացուած է ան մեր ազնիւ սարագործ՝ նախկին
զինուոր, պարոն կռանտի առաջարկութէնէն, որ
առաքինութիւնը լաւ հասկցող մէկն է: Պ. կռանտը
անոր կու տայ իր որդին Տէղիրէն՝ իրրեւ առազ-
ձագործի աշկերտ:

Նատ մը ձայներ . — Շատ լաւ է ատիկա: Մէ՛նք
ալ նոյնը պիտի լնելինք:

Աւրիւ ձայներ . — Իսկ մենք կ'ընդունինք Պ .
Վարչանթէնը որպէս մեզմէ մէկը:

Աւրիւ ձայներ . — Եւ մենք պիտի ընենք անոր
համար, ինչորէս որ ըրին Տէր հայրը եւ Պ . Տառ
հապետը:

Ամենքը միասին . — Կեցցէ՛ Վալանթէնը. Կեց-
ցէ՛ մէր բարեկամ՝ Վալանթէնը: Աղմուկը կը յուզէ
դոշոցք, դպրոցապետը կը բանայ դուռը, տղայ
ամբողջ դուրս կ'ելլեն. Եւ կ'աղաղակեն, առանց
գիտակութէ ինչու. «Կեցցէ՛ Պ. Վալանթէնը, Կեց-
ցէ՛ մէր բարեկամ Պ. Վալանթէնը!» Վալանթէն
բոլորովին յուզուած է, շնորհակալութիւն կը յայտնի
ամենուն, Տառնապետը ամեն տեղ ձեռք կը սեղմէ:
Պ ժիւփիւս կը վագէ:

Տ Ե Ս Ի Լ Է .

Նոյնը եւ Պ. Փիւփիւս

Պ. Փիւփիւս . — Ի՞նչ կայ թիւպարտին տունը :
Կտոր կտոր կ'ընեն զինք: Բնակարանը կը կործա-
նեն:

Տիկին Գլօփիւս . — Զգուշացի՛ր, յիմարաբանելէ .
Հա՛ր լեզու, չա՛ր սիրա: Կ'ուզէիր չէ՛, որ կտոր
կտոր ընէին ան, որուն միշտ նախանձեցար եւ
զոր արհամարհեցիր շարունակ: Աւելի մաքուր է
անիկա քան դուն, ագռաւի սիրա: Իսկ մենք կը
յարգենք, կը սիրենք Պ. Վալանթէնը:

Պ. Փիւփիւս . — Թիւպարտ Վալանթէնը . . .
Ո՛, ո՛, ո՛, սիրուն զուարճախաղ . . .


Մասպործը .— Զգուշացի՞ր, չա՛ր լեզու, որ
զլխուղ խաղ մը չդայ եւ լաւ ծեծ մը Հքուշենք
քեզի, որուն արժանի ես արդէն:

Պ. Փիւփիւս .— Խենդեցե՞ր են, ինձի նայէ՛,
տասնապետ: Վոնտէ դուրս տեսնենք սա թիա-
պարտը որ կ'ամոլատուէ մեր դիւզը:

Արմնադիրը .— Դո՛ւն է որ պիտի վռնուիս .
օձի լեզու: Դո՛ւրս Փիւփիւսը, անարժան է ան
մեր դիւզապետին օգնականը ըլլալու: Դո՛ւրս :
(Ամենիր կը Երջապատեն Պ. Փիւփիւսը որ կտափ մը
նման տժուներ ե, իիչ մը կը հրմտեկեն եւ դուրս
կը հանեն:)

Գիւղերեցը .— Շնորհակալութիւն կը յայտնեմ
ձեզ Վալյանթէնի տեղ, ազնիւ բարեկամներս,
զինք այնքան ջերմօրէն պաշտպանած ըլլալուդ .
շնորհակալութիւն, եւ տասնապետին՝ ձեզ բոլորիդ
հասկցուցած ըլլալուն համար առակին արդարու-
թիւնն ու ճշմարտութիւնը. ԶԿԱՅ ՄԵՂՅ ԱՆՆԵ-
ՔԵԼԻ:

Վ Ա Ր Ա Գ Ո Յ Թ



Վ Բ Ի Պ Ա Կ



Էջ 8. վարէն 12րդ տող.

Վալանքեն (ծիծաղելով) կարդալ նոր տող:

ԳԱԱ Հիմնարար Գիլ. Գրադ.



220029560



**ՀԱՅ ԳՐԱԾԱՐԴԱՅ ԼՈՅԾ ՄԻՋԻՔՆԵՐՆ
ՀՐԱՏԱՐՈՎԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

Գրադարան Հաւաքածոյ
Դիցաւան Ա. Դիբը 25 (է)

Պատաճական Գրադարան

- | | | |
|----------------------|----|---|
| 1. Թիապարտը | 15 | • |
| 2. Արմենակին Ցոյսերը | 10 | • |

ԳԻՆ 15 ԴՐՁ.

Աւղեցոյց Օրումաներէն լիզուի
Մասիս Տարեցոյց 1923

//
Բառ.

Մամլոյ տակ է Երուանդ Օտեռնի
Ընկեր Փանջունի ի Ծամլվար
Ընկեր Փանջունի ի Վասպուրական
Ժողովրդական Երգարան
Մումանահայ Բառ արան